

«Լուս Աճեցիլը Թայմզ» օրաթերթի Կիրակի, 10 Ապրիլի  
թիվին մէջ լայն տեսած է խորհրդային պատմաբան Ռոյ Մե-  
վետեի մէկ գրութիւնը՝ «Ընկերային հակամարտութիւններ  
խորհրդային Միութեան մէջ» վերնագրով: Յօդուածագիրը  
Մոսկուա կ'ստորագրէ: Սովետ պատմաբանը իր այս շահեկան յօդ-

ուածին մէջ կարծաբար կ'անդրադառնայ Ռուս Լեռնային  
Ղարաբաղի հարցին եւ կ'առաջարկէ լուծումներ: Ստորեւ յօդ-  
ուածին ամբողջական թարգմանութիւնը, գտր կ'արտատպենք  
«Ասպարէզ»-ին:

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ  
ՄԵՋ ԿՐ ՏԱՆԻՆ ԱՆՑԵԱԼ ԳԱՐԵՐՈՒՆ

Դեկտեմբեր 1986ին տեղի ունեցած Ղազախիստանի խոռ-  
վութիւնները, խորհրդի թափարներու Մոսկուայի ցոյցերը,  
Պալմեան չրջանի 1987-1988ի բայաբաւանները, Եաբութիոյ եւ  
Իւզպէքիստանի մէջ տեղի ունեցած անջատ պատահարները,  
Ռուսական Փամիաթ «Հայրենասիրական» ընկերակցութեան գոր-  
ծունէութեան աշխուժացումը, Հրեաներու եւ զերմանացիներու  
Պորճրդային Միութեան արտագաղթի շարունակուելը, եւ վեր-  
ջապէս, Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ զարգացող հակա-  
մարտութիւնը, այս բոլոր դէպքերը կը մատնանշեն Պորճրդային  
Միութեան ազգային խնդիրներու սրումը: Անոնց ու ազգային  
վերակառուցման միջեւ առնչութիւնը բացայայտ է: Հրապար-  
ակայնութիւնն ու ժողովրդավարականացումը միայն պիտի  
կրնան ստեղծել պայմաններ՝ անցեալ տանտնակներուն մեր  
երկրին մէջ կուտակուած ազգային բազմաթիւ խնդիրները բա-  
ցայայտելու ու զանոնք աւելի լաւ հասկնալու համար:

Վարչակարգի ազատականացումն ու մամուլի իշխանա-  
պաշտութեան ու վարչարարականութեան թեթեւացումը եւս  
սատարած է զսպուած դժգոհութեանց ոչ այնքան ալ բիրեղ աղ-  
բիւրներու խցանահանման, կամ, առնուազն, նեխած ղեկավար-  
ութեան մը օրօք գոյութիւն ունեցող, սակայն ընդհանրապէս  
անարդար իրավիճակի մը մէջ այնքան ալ ծանրակշիռ չթուացող  
վէճերու եւ անհամաձայնութիւններու սրման: Ժողովուրդին  
ընկերային աֆթիվիզմ ցուցաբերելու կոչ ընելով ու զայն քաղա-  
քական թէ՛ այլ տեսակի դժուարութիւններ լուծելու գործին  
մասնակցութիւն բերելու հրաւիրելով, խորհրդային ղեկավար  
Կորպաչովի ահամայ կը բաշխելէ զայն ցուցաբերելու այնպիսի  
աֆթիվիզմ, ինչպիսին ցուցաբերուեցաւ Լեռնային Ղարաբաղի  
հարցի գոհացուցիչ լուծումը պահանջող հարիւր հազարաւոր  
հայերու կողմէ, մայրաքաղաք Երեւանի մէջ:

Ասիկա մեր ազգային գլխաւոր խնդիրը չէ, սակայն  
գոյութիւն խնդիր մըն է, որուն արմատները մեզ հասած են անց-  
եալ դարերէն: 1913ին, երբ Լեռնային Ղարաբաղը կցուեցաւ  
Ռուսիոյ, անիկա հայերէ ընտելուած պարսկական փոքրիկ թա-  
ղաւորութիւն մըն էր: Ռուսական կայսրութեան անկումէն ետք,  
1917ին, այն չրջանը, որ ծանօթ է Անդրկովկաս անունով, բեմ  
հանդիսացաւ քաղաքացիական ու աղգամիջեան արիւնոտ պա-  
տերազմներու, որոնցմէ վերջիններէն էր Լեռնային Ղարաբաղի  
չրջանին տիրանալու համար Հայաստանի եւ Ատրպէյճանի մի-  
ջեւ մղուած պատերազմը:

«ՀԱՅԵՐՈՒ ԲՈՒՌՆ ԸՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  
ԱՆԱՅՆԿԱԼԻ ՊԷՏՔ ԶԷ ՄԱՏՆԷ ՄԵՋ»

Պորճրդային իշխանութեանց հաստատումը Անդրկով-  
կասի մէջ վերջ դրաւ այդ արիւնոտ հակամարտութեանց, որոնց  
պատճառաւ, կարգ մը վայրերու մէջ, բնակչութեան 10-30 առ  
հարիւրի կորուստ արձանագրուած էր: Հայաստանի եւ Ատրպէյ-  
ճանի մէջ սահմաններու ճշդումի ատեն, 1923ին, ատրպէյճանցի  
մեծամասնութիւնն ունեցող կարգ մը չրջաններ՝ Հայաստանէն  
առնուեցան ու փոխանցուեցաւ Ատրպէյճանի, կազմելով Նախի-  
ջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը: Սակայն, Լեռնային Ղա-  
րաբաղը, իր աւելի քան 90 առ հարիւր հայ բնակչութեամբ,  
մնաց Ատրպէյճանի մէջ, ստանալով միայն «ազգային մարզ»ի  
իրավիճակը:

Դժբախտաբար, այդ չրջանին մէջ հայերու դէմ խտրակա-  
նութիւն արտայայտող դէպքերը բազմաթիւ էին: Պորճրդային  
իշխանութեան տարիներուն, Հայաստանի բնակչութիւնը գրեթէ  
կրկնապատկուեցաւ, մինչ Լեռնային Ղարաբաղի մէջ բնակչու-  
թեան աննշան աճ մը արձանագրուեցաւ, այն ալ ատրպէյճանա-  
կան չրջաններուն մէջ: 60 տարիներու ընթացքին, չրջանի հայ  
բնակչութեան թիւը 142,000էն նուազած է 136,000ի, այսինքն  
բնակչութեան ընդհանուր թիւի 94 առ հարիւրէն՝ 76 առ հա-  
րիւրի:

(Լեռնային Ղարաբաղի) հայերը տնտեսական եւ մշակու-  
թային գրկուեցան ենթարկուած են. անոնք նոյնիսկ Երեւանի  
պատկերասփիւռի յայտագիրները չեն կրնար գիտել: Հայոց բո-  
ղոքները, ինչպէս եւ ատրպէյճանցի խաբաններու բողոքները,  
միշտ անտեսուած են թէ՛ Պաբուի եւ թէ՛ Մոսկուայի կողմէ,  
արդար գոհութիւն յառաջացնելով հայերուն մէջ, որոնք 20րդ  
դարու առաջին ցեղասպանութեան զոհ գացած են: Հետեւաբար,  
անոնց այժմու յատկապէս բուռն հակազդեցութիւնը ամէն տե-  
սակի ազգային անարդարութեանց դէմ, անհնկայի պէտք չէ  
մատնէ մեզ:

Արեւմտեան մամուլի մէջ յաճախ կը հանդիպինք այն-  
պիսի յայտարարութեանց, ըստ որոնց Պորճրդային Միութեան  
ժողովուրդներուն միջեւ բարեկամութիւնը խորհրդային քարոզ-  
չութեան կողմէ ստեղծուած առասպել մըն է: Ասիկա սխալ դա-  
տողութիւն մըն է: Պորճրդային Միութեան մէջ կ'ապրին աւելի  
քան 100 ազգեր եւ անոնց գործակցութիւնը տնտեսական ու  
մշակութային մարդերու մէջ եւ անոնց փոխադարձ յարգանքն  
ու բարեկամութիւնը՝ առասպելական չեն: Պորճրդային Միու-  
թեան մէջ պատմական, ընկերային եւ միջազգային նոր միաւոր  
մը, յաճախ բնութագրուած իրեն «խորհրդային ժողովուրդ»,  
իրականութիւն է: Իմ հայրս, օրինակ, ռուս է, մայրս՝ հրեայ:  
Ես ամուսնացած եմ ուբրանացիի մը հետ, իսկ տղաս վերջերս  
ամուսնացաւ հայու մը հետ: Տոնական օրերուն ինձի այցելող  
բարեկամներս իրենց անցազիրներուն վրայ կ'ունենան վրացի,  
էստոնացի, ատրպէյճանցի արձանագրութիւնը: Ասիկա առա-  
պել մըն է, այլ մեր կեանքի իրականութիւնը:

Խ. Մ. Ի ՄԷՋ ՄԻՋ-ԱԶԳԱՅԻՆ ԸՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  
ԶԸԼԱԸԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԱՌԱՍՊՈՒՄ ԵՐՆ Է

Այսուհանդերձ, այն յայտարարութիւնը, թէ Պորճրդա-  
յին Միութեան մէջ միջ-ազգային հակամարտութիւններ չկան,  
առասպել մըն է, նոյնիսկ կործանարար առասպել մը: Այս հա-  
կամարտութիւնները գոյութիւն ունին եւ անոնց թիւը կ'աճի:  
Ինչպէս ծանօթ է, ազգային հարցը միշտ կարեւոր տեղ զբաւած  
է մարքսիստ-լենինիստ գաղափարախօսութեան մէջ, որ բնա-  
կան պէտք է նկատուի Պորճրդային Միութեան նման ազգային  
հարցեր ունեցող երկրի մը մէջ: Ռուսական բոլոր յեղափոխա-  
կան կուսակցութիւնները «փոքրամասնութիւններ» ներգրաւած  
են իրենց շարքերուն մէջ, սակայն պոլշեւիկները, իրենց ազգա-

յին ծրագրով, առաւել յաջող եղած էին քան միւսները: Ասանց  
լատվիացիներու, Ֆինլանտացիներու, լեհերու, վրացիներու,  
հայերու, հրեաներու, ուբրանացիներու, թաթարներու, վոլ-  
կայի եւ Պրիմրի զերմանացիներու, չէչէններու, պաշկիրներու,  
նոյնիսկ հունգարացիներու եւ չինացիներու օժանդակութեան,  
պոլշեւիկները երբեք պիտի չկրնային շահիլ իրենց պատերազմը  
եւ ստեղծել Պորճրդային Միութիւնը:

1920ական թուականներուն մեծ ուշադրութիւն արուած  
էր ազգային խնդիրներուն. իրաքանչիւր կուսակցական համա-  
դումարի ընթացքին անոնք քննութեան նիւթ դարձած էին: Յա-  
տուկ մեքանիզմներ կային քննելու եւ լուծելու համար ազգային  
հակամարտութիւնները: 1930ական թուականներու սկիզբը, սա-  
կայն, Ժողէֆ Ստալինը յայտարարեց, թէ մեր երկրի մէջ ազ-  
գային հարցը «սպառիչ եւ վերջնական» ձեւով լուծուած էր եւ  
թէ «ձեւով ազգային, սակայն էութեամբ ընկերակցական» խոր-  
հրդային մշակոյթ մը ստեղծուած էր: Այդ յայտարարութեանէն  
ետք, մեր մամուլը միայն ու միայն խորհրդային ազգութիւննե-  
րու միջեւ բարեկամութեան մասին դրած է եւ այլեւս չունինք  
այն մեքանիզմը, որով կարենայինք քննել ազգային հակամար-  
տութիւնները: Մակայն, «բազմէնի ազգայնականութեան» դէմ  
պայքարելու համար բաւական ուժեղ կազմակերպութիւններ  
կան: Պորճրդային Միութեան մէջ ազգային յարաբերութեանց  
վերջին չրջանի վատթարացման մէջ «բազմէնի ազգայնականու-  
թիւնը» կարեւոր դեր խաղացած է:

Պորճրդային մամուլը կը գրէ Ղարաբաղի եւ Հայաստանի  
մէջ «կացութեան բնականոնացման» մասին, սակայն խնդիրը  
տակաւին չէ լուծուած: Հարցը մէկզի դրուած է, նոյնիսկ ա-  
ւելի բարդացած, ինչպէս ատրպէյճանական Մուսկալիթ քաղաքի  
մէջ տեղի ունեցած ողբերգական դէպքերը ցոյց տուին:

ՄԵՐ ԼՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՄԵՋ ՁԵՆՔ ԿՐՆԱՐ ԿԱՐԴԱԼ  
ԵՐԵՒԱՆԻ ՑՈՑՑԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

Դժբախտաբար, զոհերուն մէջ էր Կլազնոսթը - Չերնո-  
պիլի աղէտի առաջին 10 օրերուն ստեղծուած կացութեան գրե-  
թէ կրկնութիւնը: Մենք մեր լրագիրներուն մէջ չենք կրնար  
կարդալ Երեւանի ցոյցերուն, Կեդրոնական Կոմիտէի քարտու-  
ղար Վլադիմիր Ի. Տոլկիխի, քարտուղարութեան անդամ Կէոր-  
կի Պ. Ռադուսովսքիի կամ մշակոյթի նախկին նախարար Պիտր  
Ն. Տեմիչեւի նման խորհրդային ղեկավարներու՝ չրջանը կա-  
տարած այցելութեանց մասին: Մենք նոյնիսկ չենք կարողար  
Կորպաչովի դիմումը Հայաստանի եւ Երեւանի (Ատրպէյճանի  
Ա.) ժողովուրդներուն ուղղուած, ինչպէս եւ հայ մտաւորական-  
ներու հետ անոր ունեցած հանդիպումին մասին: Մենք ոչինչ  
գիտենք ամենայն հայոց կրօնական ղեկավարի յայտարարու-  
թեան, ինչպէս նաեւ Մուսկալիթի «խոսվութիւններուն» մա-  
սին:

Անցեալ երկու տարիներու ազգային զարգացումները ո-  
րեւէ ձեւով կը սպառնան Կորպաչովի վարկին եւ քաղաքակա-  
նութեան: Անշուշտ: Անոնք լրջօրէն փորձաքարի կը զարնեն  
բարեկարգութեանց ներկայ քաղաքականութիւնը: Այս պարս-  
պային, Մոսկուա գոյութիւն վէճի մը մէջ իրաւարարի դեր կը  
խաղայ, եւ ասիկա փորձ մըն է ղեկավարութեան կարողութեան  
Կորպաչովի ժառանգած սակայն այսօր լուծուելու անհրաժեշ-  
տութիւնը դիմադրաւոր խնդիր մը արդար եւ տրամաբանական  
ձեւով լուծելու:

ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԷՏՔ Է ՀԱՆՐԱՔՈՒԷ ԿԱՏԱՐԷ

Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պէտք  
է Պորճրդային Միութեան Մահմանադրութեան կողմէ թոյլա-  
տրուած հանրաքուէ մը կատարէ: Հանրաքուէի արդիւնքը պէտք  
է քննուի Պորճրդային Ատրպէյճանի եւ Հայաստանի Գերագոյն  
Պորճուրդներուն կողմէ: Եթէ անոնք չհամաձայնին, Պորճրդա-  
յին Միութեան Գերագոյն Պորճուրդի կամ Ազգութիւններու  
Պալատի յատուկ նիստ մը պէտք է դումարուի, ուր խնդիրը  
հանդամաւորէն պէտք է ներկայացուի:

Թերեւս խորհրդային ղեկավարութիւնը լուծման այլ  
ճամբաներ պիտի գտնէ: Շուտով կը գիտնանք այս մասին: Ես  
տակաւին մտահոգ եմ տեղեկութեանց եւ մեր երկրի մէջ կա-  
տարուող նման ահաւոր դէպքերու կապակցութեամբ հրապար-  
ակայնութեան պակասին մասին: Մակայն ես կը շարունակեմ  
յուսալ, որ տրամաբանական լուծում մը պիտի գտնուի գոյու-  
թիւն ունեցող թէ՛ նոր ստեղծուող ազգային խնդիրներուն, ինչ-  
պէս եւ Կլազնոսթին եւ ժողովրդավարութեան: Ասիկա պիտի  
նշանակէ վերակառուցման յառաջդիմութիւնը, եւ ոչ թէ անոր  
պարտութիւնը: